

մանակ : Այս ետքինս չափազանց զգուշաւոր է և կասկածոտ, և յետոյ չենք տեսներ իր վրայ այն յանկարծական

ուրախութիւնը, որուն այսպիսի մեծ դիպուածի մը մէջ կը սպասէինք :

ՊԼԵՌ

1 Հուետորութեան մէջ Գործիչի գրուածի մը նիւթը կամ պատմութիւնը :

2 Ռատոնոսի խօսքը, ոչ թէ Իլիականին, այլ Ոգիականին նկատմամբ է :

Ս. Ն Մ Ե Ղ Ո Ի Թ Ի Ի Ն Ե Ի Ս Է Բ

Արփիասկիզըն առաւօտուն ընդ եթեր
 Մինչ արեգակըն վարդասփիւռ ծաւալէր,
 Գեղեցկափայլ քան ըզլուշան 'ի հովտի,
 Յառնէր յաղօթս այգուն այգուն վարդուհի :
 Բոյլք զըւարթնոց հոգեղինաց սրբաասուն
 Ի' երկինք համակ յապուշ կային 'ի ժաման,
 Յոր զարմազան շընորհք եւ սէր 'ի մի փունջ
 Ակնախրտիղ ճաճանչէին հոգեշունչ :

Հոյ պատանիք 'ի մարգս 'ի դաշտ Շիրակուան՝
 Բիւր երանիս կարգային մօր վարդենկան :
 Այլ վարդուհի ամբիժ ողուով ու անմեղիկ
 Եղբարցն 'ի տես՝ էր քան ըզվարդ անուշիկ .
 Կըրտսերն Արդամ իբր համարիւն հարազատ
 Քան յանձին կեանս՝ էր քեռն յարեւ խանդակաթ :

Այլ ոչ այսպէս անազորոյն բազըն ինքնին
 Նախանձաբեկ ցանգ 'ի նըսիհ մահացուին :
 Մինչ վարդուհի երջանկափթիթ յայգ զըւարթ
 Նազէր յափունս լըծին կենաց ծաղկազարդ,
 Բարապանաց մահուան եհաս անդ խօշին,
 Եւ ծաղկընկէց թառամեցաւ յիւր ցօղուն .
 Լուսափարփառ աչքունքն, աւանդ, բացխրքիկ
 Մահահրաւէրն 'ի քուն կային հանդարտիկ :

Նընորքն ըզհա եւ զըրացիք ամենայն
 Տըրտմաթախիժ հեծեն 'ի սուգ եւ ողբան .
 Ողբայ Արդամ, եւ ուիք յայացն իւր հոսնն,
 Բըխեալ ցաւոց սըրտին 'ի լին լուսեղէն :
 Եկայք դըստերք, ծն համչիրակք, եկայք աստ,
 Մեղմել ըզցաւըս վարդուհւոյ շարաբաստ .
 Օ՛ն մատերուք մանկըտուոյ պարք աղածրի՝
 Սփոփել զՈրգամ՝ որ կայ մենուկ և՛ ամայի :
 Ո՛հ, անցք եւ վառ, բանքս այստրիկ միշտ զըժնեայ,
 Զայիք անիմաստք են առ անմեղն Արդամայ .
 Այլ գեղու սիրտ 'ի լանջ մանկանն յերկիկէ
 Ի հեծեծանըս քեռն լոկ, եւ մընչէ :
 Որպէս զըւարթուն իմն անմեղուկ պահապան՝
 Առ 'ի զըւարթ առնել ըզըրոյն և՛ անասան :

Թրուեաւ 'ի դաշա ծաղկազգեցիկ հապըշտապ
Քաղել ծաղկունս՝ ոյց սիրող հէքն էր անչափ :
Անդ 'ի քաղել ըզմէն ծաղկանցն 'ի մի գունդ
Քաղէր ոգի մանկանն զոյդ սրրտաթունդ .
Ածէր 'ի յուշ ըզվարդուհի դալկահար ,
Եւ ոտքն երազ սուրան ընդ նոյն ճանապարհ :
Այլ 'ի պահուն յորում Արգամ ըզծաղիկ՝
Մահ զվարդենուոյն կենաց կըտրէր նուրբ թեյիկ .
Այսք իւր երգեմնն կարմրորակ վարդ , խընծոր ,
Արդ սպիտակ փայլին շուշան լուսաթոյր .
Եւ վառ 'ի վառ աչք զեղանի կուսական՝
Ոչ եւս որպէս յերէկն է՝ յեռանդըն խայսան :
Սաւառնաթեւ թեթեւ ոտիքըն Արգամ՝
Քեռն 'ի սենեակ ճեպէ հանգոյն այծեման .
Կանգուն 'ի սեամբս սենեկին անկասկած
վաչ , ցուցանէ ըզծաղկափունջն իւր հիւսած :
Այլ ոչ ձայնէ քընքուչն առ ինք . . . « Ո՛վ երկին .
Ո՛ւր նա արդեօք՝ որ էրն յինէն անմեկին .
Յիս , յիս , ո՛հ իմբս վարդուհի , յիս հայեաց ,
Տես զինչ ածէ քոյդ հարաղատ 'ի հովտաց » :
Այլ վարդուհի անցեալ յայդուէ ցերեկոյ՝
Մընայր 'ի սուգ հարազատին կըրսերոյ :
Յայնժամ անմեղն հուպ մատուցեալ առ նըմին
Հայեր 'ի դէմն եւ բարբառէր 'ի սրբտին .
« Նընջէ 'ի քուն , եզից ըզփունջն 'ի ծոցի
Որ ձիւնափայլ շողայ հանգոյն տատրակի .
Յառնենն անդրէն զուարթասցի սիրտ իւր յաւէտ ,
Ընդ խաղ սիրոյ հարազատին անձկաւէտ .
« Ո՛հ , գոչեսցէ , տեսէք , տեսէք , զինչ Արգամ ,
Ձինչ ինձ 'ի քուն հանդերձեաց զարդ անթառամ » :
Իրայրիւք ոտիքըն ճեմելով մեղմաքայլ
Սըփոեաց ծաղկունս 'ի ծոց կուսին սըրբափայլ .
Յանոյլ 'ի ժմիտ՝ եղբայրական ետ համբոյր ,
Համբոյր յետին քեռն 'ի ճակատ լուսաթոյր :
Անդ վարդուհին այն վարդահեր գերթ դըշխոյ՝
Փայլէր 'ի մէջ հոյլ հոյլ ծաղկանց համասպրոյ :
Բերկրեաց կուսան . բերկրեա , աւաղ , 'ի մահուդ .
Որ զայսգունակ թողուս եղբայր աղեգութ .
Աւաղ բախտիդ ասեմ , Արգամ , մանկական .
Ո՛հ , կորուսեր զհատորն ոգւոյդ սիրական :
Գառնայ անմեղն 'ի գիրկըս մօրն իւր անգէտ
« Իրաղիկս , ասէ , հաւաքեցի քեռս հանգէտ .
Նընջէր քոյրիկս , եւ ես 'ի ծոց իւր եզի .
Ո՛հ քանիօն , մայր իմ , ընդ այն բերկրեացի ,
Եթէ ըզքունն 'ի բաց մերժեալ յիրաւի՝
Ի լոյս տուընջնան բանայցէ զչաչ իւր ծաւի » :
Արտասուաթոր աչքն 'ի լաց ասէ մայր .
Այո , նընջէ՛ այլ ոչ յառնել յամս յամայր :

Հիմ աղէ, մայր, յաւել Արգամ սրխալի .
 Եթէ նընջէ՛ յառնիցէ հուպ վարդուհի ,
 Այսպէս, աւաղ, խօսէր մանկիկն այն անմիղ,
 Այսպէս ողբոյր եւ հեծէր մայր սիրազեղ .
 Չաւաղելին անմխիթմար առ վըշտին՝
 Հեղձամբղձուկ յորդ արտասուքն առնէին .
 Չեռամբ գերեսս իւր քօղարկեալ հընարէր
 Ի յԱրգամայ զուխս արտասուացըն ծածկել :
 Տըզայն անձկուտ պատասխանւոյն՝ յայուշ կայր ,
 Եւ հարցանէր ըզմայր իւր հէգ որ մշտ լայր .
 Ձի լաս մայրիկ, առ ինչ են այդ արտասուք .
 Եկ, օն, ալէ առ վարդուհի ճեպեսցուք . . . :

Հ. Բ. Ս.

Ս. Ռ. Ա. Ս Տ Ե Ղ Ս

Յերկնից 'ի դաշտ լուսակապոյտ՝ ծաղկունք իցէք հրաշարոյս
 Բոցեղէն ծիւս արձակելով՝ ըզմութ գործել զուարթալոյս,
 Արբեալ յարփուոյն ուղխս շողից լուսացընցող կոհակայեալս ,
 Թափ աուք թերթիցդ ոսկեփրթիթ խուն ինչ եւ մեզ սըսկել անդէն
 Ի հոսանայըն լուսեղէն :

Յերանութեան 'ի լուսակիզն ովկիանէն իմանալի
 Որ 'ի ստորոտըս պաղպաջէ այն գերարփի վեհարանի,
 Լուսոյ կայլակք իցէք սըփոռեալ յետութենէ փոխեալ 'ի գոյ ,
 Ի տեսիլ ձեր՝ մեզ աւետել զամբաւ բերկրանս հանդերձելոյ ,
 Կամ թէ ակունք իցէք յետեալ պերճ 'ի ծածկոց երկնատարած
 Յայն փառահեղ քօղ սրբութեանց :

Այլ գիտութիւն յուշ ինձ առնէ զի ստուարագոյն քան զգունտ երկրի
 Լայն անջըրպետ մեկնէ ըզձեզ բիւրադարեան երկայն ուղի ,
 Ի ծիր ճեմոցդ Անհունութիւն գըրկէ զահեղ ձեր լուսագունտ .
 Ո՛հ, զի չքնաղդ այդ տեսարան՝ ըզսիրտս յողւոջ հանէ 'ի թունդ .
 Այլ դուք օրհնեալ ըզվեհից վեհն լուսաժըմիսս հըծծէք հեղիկ,
 « Եես համայն՝ չեմք իսկ հիւլէիկ » :

Որպէս զի այր ելեալ 'ի բլուր՝ սակաւ յուղխից շըրջապարոյր
 Մինչ կարծէ զոնձն յակաստանի, այլ հապ հեղեղք յընթացըս սուր
 Յորդահոսան թաւալելով զան հասանն գըլեալ գրարձամբք ,
 Չեւ չուրցն 'ի բլուր անդր յարձակեալ, նա հոտ գանձն յալեաց 'ի դէլ
 « Տարէք, գոռեալ, եւ զիս ընդ ձեզ » :

Նոյնպէս եւ ես վեր 'ի վերոյ մինչ ակն 'ի կայսդ արկեալ արփից
 Չականողիս պարարէի 'ի ձեր ճաճանչ զըւարթալից,
 Եւ խորամուխ 'ի հրաշալեացդ յանպարոյր ծոց լիտասհման ,
 Հիացուճն ըզհիացմամբ որպէս ալիք զալեք յորդեալ

Յափըշտակէր զմիտս իմ՝ ծըփեալ .

Եւ ասացի . « Միտք փանաքի , ոչ եւս ժուժել կարողանաս
 Վըսեմազօր վեհ բրոնութեանըն հիահրաշ ըզքանչանաց,
 Արկ դու ըզբեղ յերանական նոցին հոսանս յաւերժաբուլիս ,
 Լեր խորասոյղ լուսակարկաչըն խաղացիւք 'ի ծով ասանց
 Յերկնից յանդունդըս լուսայեցոյ

Խաչնատոշր Պաղտատարեան